

ԱՐԵՒԵԼԵՎՈՎԱՐ

ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ

Ամիսը երկու անգամ կը հրատարակուի է ին եւ վերզին :
Վեցամայս գի՞նն է 40 դահեկան կանչիկ :
Մեկ քի՞մի
Ռուզի կրնայ առորագրուիլ , Կ. Պոլիս Մերժանը Պ. Յ.
Մարգարեանի գրասունիք:
Գրգիար աղասի խանց վերի յարկը թ. 5 Խարագրի սենեակը:
Սարագրուիլ թուիս 15 առջի քի՞մի կակը:

Ու եւ իյէ Ադրբային լախաւոր ծանօւցում մը ձրի կը հրատարակուի :
Յանալ մը համար Ալլարու ծանօւցումերուն համակարգուաբար սակարկուրիւն կը լիսայ:
Իւր ապակին յարմար եկած սառագրեալ նամակներն ու յօդուածեները կը նդունուին , եւ ուզեն նէ սատունալավ կը հրատարակուին :

15. ՍԵՊՏԵՄԲԵՐ

Ա. ՏԱՐԻ 1860.

Թիի 5



Ինչպէս որ Ովկիանեայ ծովը փոթորկեալ ատեն սոսկաղի երկիւղ մը , սարսափ մը կը պատճառէ բոլոր նաւորդաց , այսպէս ալ անպատմելի զուարձութիւն մը կը պարդեէ անոնց կատարեալ խաղաղ ժամանակը :

Եւ գարձեալ ինչպէս բաւական մեծութեամբ նաւ մը՝ բազում ճամբորդ մէջը լեցուած նոյն ահագին ծովու վրայ ճամբորդութիւն ըրած ատեն , անակնունելի վայրիեաններու մէջ յանկարծահաս ալէկոծութիւններու հանդիպելով . երթեմն մեծ վտանգներու մէջ ինկած , նաւապետէն սկըսեալ մինչև ստորին ճամբորդը յուսահատութեան մէջ թաղուած ալ նաւը ընկզմելու աստիճանի հասած ու նաւորդաց բոլոր ջանքերը հատած ատեն , յանկարծ Երկնային ամենասեծ օգնութիւն մը հասնելով նայիս մէկէն այն ապստամբ ծովը կը հանդարտի , նաւը վտանգէն կ'աղասի , նաւապետն ու նաւորդը նոյն ատեն կը քաջալերուին , կը զօրնանան ու այնպէս կը ջանքաւ ապստամբ անոնց ու հիմայ առանց մէկ վնասու ազտառած , իւրեանց հետ մէկ տեղ պիտի վայելեն այն անուորդութիւնը , զորքի մասաց պիտի կորսունելին իրենց աշացը տեսութենէն Եւ արգ գարձընեմք աչ քերնիս Հայ Եղիքին վրայ , ու մասնաւոր դիտողութիւն մը ընենք անոր անցեալ ու արդի վեճակն վրայ , զոր սկիզբէն մինչև կործանան թագաւորութեանց իւրեւ ովկիանոս ծով մը՝ երթեմն (ազգասեաց թելագրութեամբը ծաղած) քաջարական սոսկաղի յուզմունքներով , ահարկու պատերազմներով , խառնամառն աղմուկներով խոլուած ատեն , բովանդակի Հայ սերունդին մեծ վախ մը , շրոթութիւն մը , սարսափ մը , և սառաւել անպատմելի կսկիծ մը կը պատճառէլ

սափի , երկիւղ քաշելէն յեսոյ , վերջապէս զերենք ցամաք երկրի մը վրայ կը գտնեն , ուր որ իրենց համար մեծամեծ ու անհատնում բարիքներ կը բուսնին :

Հայապ ո՞րքան ուրախութիւն է արդեօք այն երկրին , այն քաղքին մարդասէր հայեցուզացը՝ որոնք ՚ի հեռուստնաւուն ընկղմելու վը առանցները դիտելով՝ առանց օգնութիւն մը ընել կարողանալու , հայեցողութեամբ միայն անմիտիթար ցաւակից կ'ըլլային անոնց , ու հիմայ առանց մէկ վնասու ազտառած , իւրեանց հետ մէկ տեղ պիտի վայելեն այն անուորդութիւնը , զորքի մասաց պիտի կորսունելին իրենց աշացը տեսութենէն Եւ արգ գարձընեմք աչ քերնիս Հայ Եղիքին վրայ , ու մասնաւոր դիտողութիւն մը ընենք անոր անցեալ ու արդի վեճակն վրայ , զոր սկիզբէն մինչև կործանան թագաւորութեանց իւրեւ ովկիանոս ծով մը՝ երթեմն (ազգասեաց թելագրութեամբը ծաղած) քաջարական սոսկաղի յուզմունքներով , ահարկու պատերազմներով , խառնամառն աղմուկներով խոլուած ատեն , բովանդակի Հայ սերունդին մեծ վախ մը , շրոթութիւն մը , սարսափ մը , և սառաւել անպատմելի կսկիծ մը կը պատճառէլ

նմանապէս երբեմն յանկարծ (Վզգասիրաց անձնանուելը անխնջ ջանիւքը) նոյն սերունդին միաբանական ողին արթնցած, այլրենական սէլն արծարծուած, Վստուածական խաղաղութիւնը իրենց մէջ կատարելապէս հաստատուած ատեն, բոլոր այսատանը պանծալի և զուարծալի հանդիսատեղի մը ձւացած, համայն Վզգաց դիմացը երեւելի ու նախանձելի տեսարան մը կը ներկայանար . . . Եւ դարձեալ յետ թագաւորութեանց հինգ հարիւր տարիէ ՚ի վեր, իբր բաւական մեծութեամբ նաւ մը, միակերպ փոթորկեալ, խուզեալ, յուղեալ, երբեմն հալածեալ, անարգեալ, արհամարեալ, ցրուեալ բաժանեալ, ատեն ատեն սակաւիկ մի խաղաղեալ, բայց յանկարծահաս պժգալի դէպքերով նորանոր ալէկոծեալ, շբոթեալ յուսահատեալ, և կորստեան վերջե վայրկեանը հասեալ, վերջապէս . . . վերջապէս 1860 տարւոյն, օդուոտոս 25 ին հինգշաբթի օրը առաւոտուն, Վրարատեան հորիղնին վրայէն ծագած Վրիւոյն նորհիւր, և նորահատատ Վաւապետին, Պէտկավարին ու Կաւաստեաց քրանաջան աշխատութեամբն ու խոհեմկառավարութեամբը, այնքան ժամանակէ ՚ի վեր փչած ուրաքանչան հովելուն արգէն դաշտարուած՝ ու փոխարէն քաղցր և զովացուցիչ հով մը նշել սկրսած ըլլալովը, նոյն օրը ժամը ութին ատենները այցոց Վզգին Տաճկաստանի մասը իբրև ալէկոծուած նաւ մը, իւր ազատութեան նաւահանգիստը, այսինքն ներկայ և ապագայ խաղաղութեան, անդորրութեան, միութեան կեդրոնը անվասա հասաւ ու հանգստացաւ: Եւ նոյն ատեն անմիջապէս Վաւապետին սկըսեալ բոլոր հոն դանուող միահամուռ եղած բազմութիւնը՝ Նըրկային ժամանակաւոր, և Նըրկնային յաւիտենական երջանկութիւն պարզեալ սիրոյ և խաղաղութեան գինովը լցեալ բաժակներով սկըսան արբենալ և զմայիլ . . . :

Եւ անոնք որ նախընթաց օրերը ՚ի հեռուատ կը դիտէն անոր վտանգալի ընթացքը, և առանց մէկ օգնութիւն մը ընել կարողանալու, սրտից ցաւօք միայն հանդիսակից եղած էին այժմ տեսնելով առանց մէկ փոքրիկ վնասուած և իւր փափաքելի կայանը համայլը ու այս պատեհութեամբ միակամ, միասիրտ կատարուած խնդութիւնները, իրենք ալ չափազնց խայտաներով, ցնծացեալ սրտով, ուրախալ աչքով, խաղաղ որւով, անկերծ սիրով

կը փութան, կը վազեն, կ'աճապարեն, որպէս զի մասնակից ըլլան անոնց ուրախութիւններուն ումանք սրտով և ումանք գործով . . . :

Եւ իրաւամբ յարգելի՛ Ժամանակ, երջանիկ Օր, և սքանչելի՛ Դար մը Հայոց համար:

Վրդ՝ մինչեւ աստ կարծեմք այլաբանական ձեռով մը բաւական հասկցուցինք մեր խորհրդածութեան նպատակը՝ թէ ուր տեղեր կը հայտնի, ուստի հարկ կը համարիմք մեզի որ ասկէ ետքը պարզապէս խօսիմք, որպէս զի նախընթաց թուով ըրած խոստմոնքնիս կատարած ըլլամք:

Յայտնի է թէ մեր ազգը սկիզբէն ՚ի վեր խաղաղութիւնը կը սիրէ, միութիւնը կը յարդէ, միաբանական սէլը կը պատուէ, և ասոնց երեքն ալ ՚ի ծննդենէ արեանը հետ խառնուած՝ յատկացեալ բնութիւն մը եղած է:

Սակայն գիտեմք որ մեր այս խօսքին վայց շատերը զարմանք պիտի ցըցունեն, կարելի է պիտի խնդան կամ դժկամակին, ինչու որ այն պիտիներուն գիմաց՝ Հայոց ազդը անհանդարտ, անմիաբան, սէլնատեաց՝ մանաւանդ անխորհուրդ համարուած է, բայց հոգ չէ, և չէ այնպէս, այլ մեր ըստածին պէս ըլլալունբազում վկայութիւններ ունիմք ցըցունելու, և յարմարատեն մը այս գովելի ընաւորութիւններուն վայց ընդարձակ պիտի խօսիմք ընդդէմ հին և սխալ կարծեաց: Սակայն այս գրութեան հետեւողներու այժմէն այսքան միայն կ'ըսեմք թէ՝ այս իւրենց այդպէս հաստրուած կարծիքը այնքան իրաւացի և ծշմարիտ է, որքան իրաւայի և ծշմարիտ է ելել ըսել թէ՝ Հայերը ՚ի բնէ կցը են, կաղ են, սապատողն են:

Մենք Հայ Վզգը ճանչցեր եմք թէ՝ ուր տեղ որ խաղաղութեան ձայնը կը հնչուի՝ առանց արտաքոյ արիւն մը խառնուած, կամ առանց ուրիշներէ պղտորուած, և կամ առանց այլ բարեկամ կարծուած աղդաց հետ միամտաբար սերտ յարաբերութիւն մը ունեցած բուն Հայ, ՚ի սրտէ Հայ, նախնեաց աւանդութեանց խակ և խակ հետևող ծշմարիտ Հայ ժողովուրդը առանց անտառալու հոն կը վազէ: Ու և իցէ Վզգային կամ Արօնական նախապետութիւն մը վայց ընդհանուր միութիւն ըւը հարկաւորի, անմիջապէս սիրով կ'աճապարէ այն կեդրոնը հանելու:

Եւ ՚ի հարկէ խաղաղութեան ձայնին վազող, միութեան մը կեդրոնը համսելու փափաքով ժողովուրդ մը, անշուշտ իւր սրտին մէջ

բանը — Ե՞ս ինչեն, և ի՞նչ հակասական գործ։ Օքարմանալու բան — Չե՛, ոչ զարմանալու և ոչ ալ հակասական բան մըն է ։ այլ ահա ըստած ներս կերպով մը ապացուցանելու յայտնի մէկ նշան մը։

Յայտնի է թէ վերը ըսեր էինք որ՝ «Մեր Եզրը խաղաղութիւնը կը սիրէ, միութիւնը կը յարգէ, միաբանական սէրը կը պատուէ, վասն զի ՚ի ծննդէնէ յատկացեալ բնութիւն մը եղած է»։ Ուրեմն ոչ այս օրուան եղածը, և ոչ անցեալ օրուանը զարմանալու բան մը կամ հակատութիւն մը պիտի համարուի, այլ թէ իւր բընութեանը յարմար տեսնուած գործ մը։ Ի հարկէ անցեալին մէջ այս ոդին մասամբ իւրէ չի տեսնելով։ հեռացաւ վասն զի հակատակ եր բնութեան, իսկ այսօր սելովը պիտի վագէր, տեսնելով պիտի մօտենար և ՚ի գործ ածէր, քանզի բնութեան իսկ և իսկ յարմար գտած էր։

Եւ ստուգիւ Հայ հասարակութեան այն օրուան ցըցուցած չափազանց շարժումն ու եւ ու անդը ոչ այլ ինչէր՝ միայն թէ օրերով, շարժներով լսուած, ու վերոյիշեալ կերպիւ պատրաստուած։ Սահմանադրութիւնը՝ նոյն օրը աչքը տէսնել, մտադրութեամբ քննել, և եթէ իրենց փափաքին համեմատ՝ այն երեք Հայկական ոդին անոր մէջ ամփոփուած տեսնուի անմիջապէս ընդունիլ և ստորագրել էր։ Ինչպէս իրօք ալ դիտեցին, մանրամանարար քննեցին, և ամենայն կերպիւ թէ անոր ամբողջութեանը և թէ պայն ներկայացնող պողեռը և Վարմնաւոր պաշտօնատեարց սրտին մէջ այն կատարելութիւնը հոգւով և մարմնով յափշտակուեցան, սիրով ընդունեցին, և իրենց այս ընդունելութիւնը յօժար կամօք իւրեանց ստորագրութեամբ հաստատեցին։ Եւ անոր շտապաւ գործադրութեանը համար՝ ամեն Հայ անհատ իւր սրտին մէջ հաստատ ու խտ և առաջադրութիւն ըրած և այնու իրենց վրայ պարտ ու պատշաճ եղածներուն յանձնառու եղած ու լրախութեան տղաղակներով արձակուեցան այն տեղին, ու առջասիրաբար բաժնուեցան մէկմէկէ . . . թէ ակէտ և արձակուեցան բաժնուեցան անկէ, բայց Սահմանադրութեան արդի և ապագային յառաջ բերելու անթիւ բայցիներուն, և այն օրը տեսնուած Խաղաղութեան, միութեան ու սիրոյ երեսոյթներուն վը ըստերնին կուպուած ալ չէն կրնար անտար-

բեր կենալ, ինչպէս ցայս վայր կեցեր էին, չէն կընար այնուհետէ հրաժարիլ Եզրային ու ելոյե գործողութիւններէ՝ ինչպէս որ առաջները հըս բաժարեալ էին . չէն կրնար « ինչուս պէտք է » ըսել, որ մինչեւ այն վայրկեանը կ'արտասանեին, չէն կրնար ալ և Հասարակութիւնը ով է » ըսելու որ երբեմն կըսէին, չէն կրնար ըսելթէ և ես աղդ չեմ», ինչպէս որ շատերը կըսէին։ Ա երջապէս չէն կրնար այս անգամուան դրած առաջարութիւննին արդեամբք չի կատարել, ինչպէս շատ անգամ անփոյթ կըլային։ Որովհետեւ հինգ հարիւր տարիներէ՝ ՚ի վեր շարափառութեամբ կամ (անգիտութեամբ) վզդովուած խաղաղութիւնը, բաժնուած կարծեաց միութիւնը, և այս պատճառաւ ցրտասաւն եղած սէրը Եզրին մէջ նորանոր արծարծելու, հաստատելու, և անքայքայելի կերպելով յարատեւելու, գարձեալ կրօնքը ըստ Հայաստանեաց անխոսլ գտաւանութեամբը յարգելու, Եզրին ամբողջութիւնը պահելու, վերջապէս բարոյապէս մեռեալ Եզրը կենդանացընելու նպատակաւ Եզրին ընդհանրութիւնը ժամանակէ ՚ի վեր խանդակամբ բաղչանքով ու չերմեռանդ իղձով ձար մը, հնարքը մը կը բնտըւէին ու կը իւրնդրէին։ Ամեն ժամանակ անոր անցեալէն սկսուած այս փարանելի ընթացքը, և անով կրած մեծ ամեծ մնամաներուն հայելով, ներկայիւր բոլորովին մնասուելուն կարելի եղած երիխուղավեց վտանգը նշմարելով՝ միակերպ բողոքներով, գանգասոններով կը պատղատէին Եզրին բարեսէր, կրօնասէր և Եզրգասէր Հոգեւոր և Վարմաւոր դիմուարացը բէմ։ Եւ ահաւասիկ նոյն օրը այս բաղանքնին ու պաղատանքնին կերպով մը կատարուած, ըլլալը տեսնելովն ՚ի հարկէ պիտի հետեւին այն բաներուն որոնք պիտի ըլլան իրենց բնութեան յարամար ու բաղանացը համեմատ։ Ամոր համար, որ վայրկեանէն որ հեռացան այն տեղէն, նոյն վայրկեանէն սկսեալ իրենց սրտին մէջ սայեւտագայ արդիւնառոր յոյսերը ունեցան, այսինքն՝ ահա Սահմանադրութիւնը մը՝ որ պիտի ջնջէ աղջին մէջէն բոլոր անիրաւութիւններն (եթէ յար և նման ՚ի գործ դրսուի) ու անիրաւութեանց պատճառները, ու փոխարէն պիտի արմատացը նէ արդարութիւնն ու արդարութեան հիմերը։ Սահմանադրութիւնը մը՝ որ աղջը բարսցապէս գերութենէ արտաելով մեծ, փռքի, հարուստ, աղքատ, Եկեղեցական և աշխարհական հաւաապատէս ամենուն ալ միւ և նոյն կերպով աղա-

Կիրքերը շարժելով, առանց յաջ եւ յանեակ հայելու կոլը զկուրայն այնպիսի անարգ ձամբաներուն նետեւելու ստիպուած ըլլային: Երէ նաև կազմին այլ եւ այլ խօսքերուն ու դատողուրինելերուն հայելու ըլլամբ, Հայերը այն կերպ սոսկալի յանցանք համարուած են, որ ոչ թէ այնքան նախատանց ու նախարզուրեանց՝ այլ եւ զանոնք աշխարհի վրային շնչելու, ու (Երէ կարելի ըլլար) օրուան մը մէջ անուննին անգամ անհետանալու արժանի սեպուած ըլլալու, իին: Ե՞ն, ափսոս թեզ Հայոց ազգ, Եղմակ թէզ մարդկանց նախահայրք...: Մինչեւ ասս հազին, թէ այս խօսքերը բերան՝ ձեռքերս դոդալով մը կը զրկի, ալ հոս չի կրնալով համբերել, լեցուած աշուշերով՝ ծանրացած լեզուով ու երած սրոտով մը սկըսայ հառաչելով ըստէ թէ, «ով իմ սիրելի Հայս, իմ անմեղ Ազգս. ինչ է եղեր քու ամենամեծ եւ աններելի յանցանքներդ, որ ամեն կողմէ (բարոյապես) ջարաշար կը նախաստուիս, կ'անարգուիս ու կը հալածուիս . . .:

«Բաւական չեղան արդեօք այնքան անբժշկելի վերքերդ գոր կրեցիր, Երբ քաջաւորական վասուրերեկ զրկուած, անհամար արդիներդ մոռացուրեան մէջ բողուած, երեմն բոլոր աշխարհի առջեւ իբրեւ Սինքիրորի սերունդ մը համարուած ես:

«Բաւական չեղան արդեօք զգացած ցաւերդ, երբ քու ունեցած Նիկիական ուղիղ հաւատրդ չի ճանչցուելով՝ իբրեւ Եւսիքական կամ Յանսենեան հերեւիկոս կողուած ես:

«Բաւական չեղան, (‘‘‘) չեղան արդեօք սա վիճակիդ մէջ անգամ ներքին՝ բայց այժմ արտաքին թշնամեաց թելադրուրինեներուն պատճառաւուը քաշած կերպ կերպ Եւեղուրինեներդ. Երբ քու արդար եւ իրաւացի ճայներդ կամ ճայնիդ արձագաները չի յուսելովն կամ բանի տեղ չի դրուելով, իբրեւ աւազակներու ձեռք ինկած, ամեն կողմէ մերկուած, վիրաց հարուածներ ընդունած, զրերէ կիսամասն եղած ու ճամբու վրայ ճզուած այր մի՛ ոչ բահանան եւ ոչ Ղեւացին թեզի օգնել կը կամին, այլ առաւել պարան. . . : Բայց, ուր է այն Սամարացին, այն զրած ու ողորմած ճանապարհորդը, որ անսեներ քու անտանելի վերքերդ, ու պէտք եղած դարմաները ըրած, յանձնեկ զրեզ այնպիսի Պանդոկապետի մը՝ որ քու վերքերուդ կատարելապէս բժշկուելուն հոգ տաւակը :

»Եւ . . . սակայն ինչ կ'ըսէմ ես, ու ինչ կը բարբառիմ . . . : Խերքզինքիդ եկուր և անձն իմ եւ մի այլայիր: ԽԵՀ, մի թէ այս օրուան օրս կարօւէ ազգերնիս օտար բահանաներու, այլազգ Ղեւացիներու օգնուրեանը, երբ փոխարէն Սամարացւոյն՝ ունիմք մեզի իրօք զրած, ստուգիւ ողորմած Օսմանեան կայսերուրին մը, որ ամենայն կերպին պատրաստ է զրայու ու ողորմելու եւ մեր ամեն կերպ իրաւացի ճայներուն ուկնդիր ըլլալու, ինչպէս բաղնում անգամ եղած է:

»Անքեմն զօրացիր եւ քաջ լեր ու տառապեալ անձն իմ, եւ յայտնապէս դիր անոր առջին՝ Ազգիդ վրայ յանցանք կամ անիրաւուրին սեպուած բաները, եւ միանգամայն տարածէ քու արդար իրաւունքներդ ու անմեղուրինեղ անոր դիմաց, որով զումեն բազում զրուրին, ու տեսես արդարուրին . . . :

Երբ այս խօսքերս մտախորհուրեամբ մը կ'արտասանէի, առանց ուշ դնելու թէ՝ մէկը քովս կեցեր ըսածներուս մտադրուրին կ'ընէ. մէկէն զուխը ճախ կողմն դարձուցած նայիմ որ՝ նորածն զգեստներ հագուած պճանսէր ու անձանօր մարդ մը կեցած, ժպիտ նայուածքով մը՝ տամկական ձեւերով զիս կը բարեւա: Եւր մարդակայել շարժմանը նամենաւ պէտք եղած յարգուրինեները ընելէս վերջը՝ բաղարակալար կերպով մը հարցուցի թէ զուն մը ես, կամ ինչ կ'ուզես:

Պատասխանեց անձանօր նիւրը մեղմ ճայնով մը. «Անքեցէր ինձ ով Խմբագիր. կը նայիմ որ ինքնիկեն չափազանց զայրացեալ կը խօսիս սա վայրկեանս, եւ թէ ինչն ալսրան: Ըսի. կ'երեւի թէ զու բաւական ատեն է որ հոս եկած, ըսածներուս ունկնդիր եղած, ու հիմայ ալ բացառուրին կ'ուզես իմ զայրացուրեանս վրայ:

«Այս պարոն»:

Խիստ բարի Աղա, ուրեմն բացէ ՚ի բաց ըսէմ թեզի իմ զայրանալուս զիխաւոր պատճառը. այսինքն (ստոյգ տեղերէ իմացած) «Այսունետեւ Հայերը զրուրին ու պաշտպանուրին պիստի չի գրտնենս եղեր, տեսար մի հիմայ եղած բանը:

«Ինչո՞ւ նամար»:

Վասն զի յանցանոր են: Ուստի այսունետեւ մը ուստի ինչ է եղեր զիխաւոր յանցանքնին»:

Զեմ կրնար ըսէր:

«Ինչ պատճառաւ»:

Պատճառ մասնաւ մի վնտրուեր, վերջապէս յանցանոր են եւ մասու արժանի:

գին կը ցրուին . . . կամ ցրուելու կամք ունին . . .
ալ ժողովք զանազան և զանազան . . .

Աւ արդ՝ (ըստ երևոյթին հայելով), եթէ այս կերպով Միաբանութիւնը բորբովին չէ նէ ալ, չորրորդ մասին երեքը, և այն ալ Ա անքին օգտակարներէն եղած՝ ցրուելու ըլլան նէ՝ Եր բուսաղեմայ Սուրբ Աթոռին վրայ քացարձակ տիրապետող Ա. Պատրիարքներն աւերակաց վրայ պիտի թագաւորեն, կամ թէ . . .

Ո՞՛, ցաւալի՞՝ երևոյթ, խղճակի՝ Տեսարան :
— Ե՞նչ կը խօսի Արևելեամբ — .

Եւ Ա՞նչ պիտի խօսի. կը խօսի Հաւասարիմ աղբ
բիւրներէ ստուգած՝ ու ականջով լսածը, կը
խօսի Համեն կերպով ապահովուած՝ և ՚ի սէր
Ճշմարտութեան դիտցածը. վերջապէս աղասա-
բար կը խօսի՝ այս լսածները ու գիտցածները՝ ի
հիմանց ստուգելու համար՝ օրերով, շաբաթ-
ներով, ամիսներով ձեռօք շշափածը ու աչօք
տեսածը, որննք երեք տարիէ ՚ի վեր իւր ազգա-
սէր ու կրօնասէր սրտին վրայ լեռ մը ճեացած
էր ուստի թող որ խօսի... : Եւ պէտք է որ խօ-
սիմ, վասն զի աղէկ գիտեմ յիշեալ Ա անքին
վիճակը, ըստ պուլմ երեք տարի առաջ հոն
գտնուելուն՝ լսածներուս ճշմարտութեանը խիկ
և խիկ վերահասու եղած եմ:

Ըրդ անոնց վրայ մանրամասն և ընդարձակ տեղեկութիւններ տալիք ուրիշ և յարմար առտենի թողով, (ան)ալ եթէ հարկը պահանջէ), առ այժմ խօսքերս համառօտերով համարձակ այսքանը ըսեմք թէնախ՝ Ս. Ծթոռոյն մէջ ասար տարբութնէ 'ի վեր կանոնաւոր կառավարութիւն մի կայ, բնչութես մեր տեսած ու լսած արդի վեճակէն յայտնի կիմացուի. Երկրորդ՝ այժմեան յարատեած իշխանութիւնը բայցարձակ և անհախ ըլլազով բարենակատակ խորհուրդ մը յառաջնորդ էրթար, և չէ գացեր, և չի կրնար ալլըլալ որ երթայ. ուրիշներ ասոր դարձան

Սոր դարձնան մը կրնայ ընել **Աղջային** սո-
ռահաստատ Բնդհանութ մեծ ժողովը իւր ի-
մաստուն խորհրդովը, եթէ անդամ մը իւր
ուշագրութիւնը այն կողմը դարձնելու բարե-
համի:

Խակ մենք մեր տեսածներէն չափելով, ու անոնց վրայ խորհեւթմբ բողը այն անհիաղդութեանց տապաւ վերնալուն, ու փոխանակ բարեկարգութեանց աղմատանալուն ամենամեծ յոյզը անմիջապէս հռն մշտնջենական կերպով Գիշեւոթիկ վարժարանի մը հաստատուիլը, արդէն հաստատուած Ա երծանութեան Թանգարանի պայծառութիւնը, և Տպարանին անընդ հատութիւնը աղմարած եմք Եւ ասոնց հա-

տատութիւնը՝ յարատեռութիւնն ու զարգացումը մի միայն Երուսաղեմայ Ա անքին մէջ՝ Ս. Պատրիարքի Եախսադահութեամբն ու միարան Ա արդապետաց ընդհանուր անդամակցութեամբը կապօնւած ժողովից մը կախում ունենալուն անտարակիոյ ըլլալով՝ թէ այս և թէ մերցիշեալ գործերը իւր հաստատութիւնները գտնելովը՝ ահա այն ատեն կ'ապահովուիմը որ՝ (առանց կործանելու) Երուսաղեմի Սուրբ Յակովը ապագայ Ա անքին ու Սուրբեական Սուրբ Սթոռը Եղիշին առաջին փառքն ու պարծանքը ըլլալու կերպ՝ յաջող և յառաջադրեմ վիճակի մը մէջ կը մայ մանել... (Սյս անգամ այսօնի):

ՈՒՍՈՒՄՆ ՀԵԳԵՏԱՍԱՆՈՐԵԱՅ

Սա մաստամի պարբերական քառաձայլ թէրթ
մը ՚ի լրու ելաւ այս օրերս, Արգոյ Ա. ձէվահիքմէանի
աշխատավիրութեամբը. Հարկ չի կայ մեզ ըստ թէ-
այս հրատարակութիւնը որ քան օգտակար, եւ նոր տե-
սակ դրաւոր ծառացութիւններ պիտի նուիրէ. Հայ հա-
ստրավկութեան, եւ անոր մէջ ամփոփուած եւ ամիոփ-
ուելիք նիւթերուն ընսորութիւնն ու որից յատկու-
թիւնները ինչչափ ապաւորութիւններ պիտի ընէ աղ-
զին ուսումնասէր մասին մոքերուն:

Խաչպէս Սրբոյ Հեղինակը իւր Յառաջաբանին մէջ
խստացած է բակով թէ, «Մեր (գրութիւնը) սփրթի
ընտրութեան կորմանէ և ուրիշ յատկութիւններով
սարբեր կմիք կամ նկարագրի (քայլաքրէր) մը պիտի
ունենայ»; Եւ կը յաւելու «Մեզի համար սրբազն
պարտք մը համարեցանաք նոր տեսակ մը գրաւոր ծա-
ռայութիւն նույիք սիրել աղջկենուա»: Ահա Սէրին
իւր կողմէն ըրած խոստմունքները, եւ ՚ի հարկէ յու-
սամք թէ աղջին կողմէն ալ չերմ համակրութեամբ
ընդունուելով, այսինքն ձեռնատութեամբ օգնելով ա-
նոր՝ Նորին խմբագրին ունեցած ազգասիրական և շահա-
էւս նպատակին հասցընելում, ու ըրած խոստմունք-
ները անընդհատ կատարելուն քաջակերութիւն մը
սուած կըլլան:

Կը հրատարակուի ամսոյն 8ին եւ 22ին

Ստորագրութեան տեղերն են Պօլիս Մէրձանար Պ.
Յ. Մարդարեանի դրաստենը, և Գըշար պղասի խա-
ռը թիւ ծ սենեակը:

ՎԵՐՁՆԱԿԱՆ ԽՐԱՏ ՄԸ ԻՆՔՆԱՀԱԻԱՆ ՄԱՐԴՈՅՆ

Ա. Ի՞նչոր կամեանս ըրէ, գործէ,
համբոր որ եւ, ի՞նչոր կ'ուղեց
ուեւ, խօսէ, ի՞նչուղտ քաջութէ և, և
ի՞նչոր խելթէ դայ քրէ, հրա-
ապարակէ, անձացդ աշեր ես:
Բայց նաևս որ անոնցնաց կլո-
ռնդրէ, Ազգի ։ (Անգր, և Օքե-
ռոց շարաբար չի վախառ, կամ
վասուուկուն անիմի ըըլլա... :
Ի՞նչէ աչքը չի տեսներ,
անցոց գործահչէ, և թթէ ականջ-
նացի չի լսեր, պարանցնուած՝ ի՞ն-
չպար չէփոր (պօրու), ըլք կախէ.
և թէ խելթէ չի զօրեր, ինեացին
մը հետո խոր ապահով եղուիր.
և թէ եւզուդ չի կենար, ըւուով
ամածահչէր, ի ան չի Մար-
տին ամեն մէկ անդամաց անբարու-

Ժիւսներուն օվնելու, զանազան
ինքսեր ու զորի ինքներ հնար-
ուաւ են... :

Գ. Բայց չէ... . . . , այս կեր-
պավ կը տեսնեմ մի կրսեն՝ կոյ ես,
կը անմ' մը պատուան խույ էս, խե-
լացի եմ կը պարծենաս անիմելը
ես, Հոգ չէմ մը մը իր խօսին տե-
սի կը պահեն' սակայն հէմ գո-
տախօս ես, հէմ շատախօս ։ . . .

Դ. Կ'առաջ պարկացիր կ'ու-
սեն զարուաստիք, ի ուզեն անհօգ,
և զի ուզեն խաչը ըրաց Մ'էյ,
անսեւի թէ եկեւանին քուին մի
չն անսար, գեր և կ'ուզեն գա-
րասէ տայսի հանդիպաս մը բը-
զնիր կորանցն ըր հէմ կին հո-
գ ու ին փուծ անե մի մտամուրու-.

**Խմբագիր-Տնօրին
Մ. Գ. ՏԵՅՅԻՐԵԿԱՆ**